

## ԱՐԱՐԱԺԵՆ ԱՌ ԱՐԱՐԻՉ

— oo —

Մըտի՛կ ըրէ, ո՞վ Տէր, այսօր, սա կատաղի աղաղակին,  
Որ կուրծքիս տակ կ'առնէ ծընունի եւ երկինքիդ

կուգայ բախիլ.

Ո՛չ մէկ ատեն եղաւ հոգիս իր պարտէզէն արմատախիլ,  
Մըտի՛կ ըրէ, ո՞վ Տէր, այսօր, սա կատաղի աղաղակին:

Դուն զիտես որ ֆեզ սիրեցի իմ ուժերուս բոլո՛ր քափով,  
Եւ նահատակ մա՛յրս ուրացայ՝ հովի՛ն տալով արցունիք  
ու սէր.

Հըրոյ նարա՛կ ըրի յաւէտ՝ անոյշ զորո՛վն ու օօրնիք.

Դուն զիտես որ ֆեզ սիրեցի իմ ուժերուս բոլո՛ր քափով:

Սի՛րոք տըւի տառապոդին եւ ըզզեստնե՛րս

աղբատներուն:

Անկողինըս մահամերձին հանգըստարա՛ն անուանեցի,

Թափառեցայ ասդին անդին առանց յոյսի եւ երազի.

Սի՛րոք տըւի տառապոդին եւ ըզզեստնե՛րս

աղբատներուն:

Քեզ սիրելո՛վ հարսըստացայ եւ ետեւէդ միշտ քալեցի,  
Ու մերծեցի ամէն պատիւ, տուն ու տաճիք եւ օրինութիւն,  
Խորհուրդիդ դէմ ծունկի՛ եկայ, աղօքեցի զիշե՛րն

ի բուն.

Քեզ սիրելո՛վ հարսըստացայ եւ ետեւէդ միշտ քալեցի:

‘Եայէ՛ որքան տառապած եմ, որքան եիւծած  
եւ արտասուած.

Մատներուս տակ տիեզերքիդ լարն երնչած է նըւա՛զ  
ուժգին

Քան իմ հոգւոյս փոքորկածո՛ւի ալիքներուն ձա՛յն  
առաջին.

‘Եայէ՛ որքան տառապած եմ, որքան եիւծած  
եւ արտասուած:

ՏԵ՛Ր, բռպի՛կ եմ ու կիսամերկ, ու նակա՛տըս  
արիւնլըւայ,  
Փողոցին մէջ ըստահակներ՝ առա՛նց խղճի՝ զի՛ս  
կը ծաղրեն,  
Զեմ ըսպասեր սիրոյ երգի ֆենէ հեռու-հեռուներէն,  
ՏԵ՛Ր, բռպի՛կ եմ ու կիսամերկ, ու նակատըս արիւնլըւայ:

Յընցոտիիս տակէն կըրնան ոսկորներուս թի՛ւը համրել.  
Եւ աչքերըս խո՛րն են ինկած երկու շիջո՛ղ աստղերու պէս,  
Արիւնի տեղ թարա՛խ է որ կը հոսի իմ երակներէս.  
Յընցոտիիս տակէն կըրնան ոսկորներուս թի՛ւը համրել:

Հիւծած մարմնիս վըրայ կ'անին արագօրէն խորո՛ւնկ  
վէրքեր:  
Եւ անօրի նանեներ կուգան հոնկէ անվերջ սընո՛ւնդ ծըծել.  
Ես՝ վիճակէս սարսափահար՝ կը զգամ ըլլալ խորհուրդ  
մ'անել.  
Հիւծած մարմնիս վըրայ կ'անին արագօրէն խորո՛ւնկ  
վէրքեր:

Ինձմէ հեռու կը փախչին միշտ վըսեմաշուժ արարածներ,  
Պզտիկ տըղաժ իմ ետեւէս ծիծաղելով քա՛ր կը նետեն,  
Կարծես թէ ես ա՛զք ըլլայի՝ որուն վըրայ միշտ  
կը թը բնեն,  
Ինձմէ հեռու կը փախչին միշտ վըսեմաշուժ արարածներ:

Սըրտով հիւանդ, մըտքով սընանկ, եւ հոգիով  
աղքա՛տ մարդիկ  
Զե՛ն ամբշնոր զիս զո՛հն ընել իրենց պըդտո՛ր  
նախատինքին,  
Քոյր մը չըկայ՝ որ զիս սիրէ եւ համբուրէ գորովազին.  
Սըրտով հիւանդ, մըտքով սընանկ, եւ հոգիով  
աղքա՛տ մարդիկ:

Օրինուրի՞ւն է այս թէ անէծք, ո՛վ ՏԵ՛Ր, լըսէ՛ եւ  
զըրա՛ ինձ.  
Հող չըմնաց որ չքփորեմ, քար չը մնաց՝ որ չըտանիմ,  
Սիրտըս ֆեզի խորա՛ն ըրի օրօրանիւս մինչեւ շիրիմ.  
Օրինուրի՞ւն է այս թէ անէծք, ո՛վ ՏԵ՛Ր, լըսէ՛ եւ  
զըրա՛ ինձ:

Արեգակի՞ն թէ գեհենին կըրա'կն է որ կ'այրէ հոգիս,  
Սիրոյ համար ես շո՛ւմն տրւի, եւ միշտ եղայ բուրվա՛ն  
ու խունկ.  
Եւ ապրեցայ մինչեւ այսօր միշտ սրփոելով սէ՛ր  
ու արցունիք.

Արեգակի՞ն թէ գեհենին կըրա'կն է որ կ'այրէ հոգիս:

Հըրեշտա՞կ է թէ սատանայ՝ ան որ անվերջ կը տանջէ զիս.  
Ես չեմ գիտեր, սակայն, կը զգամ՝ որ յամրօրէն  
կ'իյնամ գետին.  
Ճրաժե՛շտ կուտամ իմ սըրտիս մէջ բազմաչարչար  
վերջին յոյսին.  
Հըրեշտա՞կ է թէ սատանայ՝ ան որ անվերջ կը տանջէ զիս:

Կեա՞նիք է թէ մահ, ո՞վ Աստուած իմ, ձայն տուր  
մեղմիւ, եւ գըրա՛ ինձ,  
Ա՛լ յոգնած եմ արտասուելէն, ին'դ փորելէն տառապագին.  
Ես կ'ուզէի դեռ խաչիդ տակ շընչել յուշիկ ու կաթոգին.  
Կեա՞նիք է թէ մահ՝ ո՞վ Աստուած իմ, ձա՛յն տուր  
մեղմիւ, եւ գըրա՛ ինձ:

1932 Մարտ 8, Միլան

ՀՐԱԶ ՔԱԶԱՐԵՆՑ